

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՅՈՒՑՍԱԿ ՀԱՅԵՐԷՆ ԶԵՌԱԳՐԱՅ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՊԱՐԻՍԻ

6

ՍԱՀՄՈՍԱՐԱՆ

Anc. fonds № 5. — ԺԶ — ԺԷ դա՞ր :

Թուղթք՝ 273: — Մեծութիւն՝ 10×6, 7: — Գրութիւն՝ միասիւն 6, 4×3, 6: — Տողք՝ 19: — Թերթք՝ 23, իւրաքանչիւրը 12: — Իթ՝ մագաղաթ: — Կազմ՝ փայտեայ կաշեպատ: — Մագաղաթեայ պահպանակ՝ չկայ: Բայց ասոր փոխարէն՝ սկիզն ու վերջը քանի մը հասարակ թուղթեր աւելցուցած է կազմողն: — Հանգամանք՝ սկիզբները շատ աշտոտած. տեղ տեղ գրութիւնն աւրուած եւ նորէն գրուած: Սկիզբն աւելցուած թղթերէն երկուքին վրայ լատիներէն տեղեկութիւններ կանգրքուկիւրովանդակութեան եւ հանգամանաց մասին: Այլքի կը զարնէ տեղ մը (թղ. 155ա) «զը բարեկամս իմ» ձեւը: — Գիր՝ նօտրգիր: — Զարգագիրք՝ կարմիր եւ կապոյտ գոյներով են, մեծագոյն մասը թռչնագիր: — Նօրագիրք՝ կարմրաւ: — Սկզբնագիրք՝ միշտ կարմրաւ: — Նօրանք՝ սկիզբը (թղ. 3ա) հատ մը կարմիր եւ կապոյտ գոյներով: — Կիսախորանք՝ կանոնագլխոց սկիզբները նոյնպէս կարմիր եւ կապոյտ: — Լուսանցազարդք՝ բաւական թուով եւ նոյն գոյներով. շատ տեղ լուսապրակ սուրբերու պատկերներ. թղ. 191ա՝ ուր գրուած է «Աղօթք Եզեկիայ Արքայի: Ես առացի ի վերանալ յինէն առուրց»՝ կայ թագաւորի մը պատկերն. թղ. 224բ «Աղօթք Յունանու մզբէին: Ի նեղութեան իմոս ես առ Տէր կարդացի»՝ հատուածին քովը նկարուած է կէտ ձուկն որ կէս մէջքէն կուլ տուած է զՅովնան. թղ. 258ա «Աւրհնութիւն երից Մանկանցն: Աւրհնեալ ես Տր Ած հարցն մերոց»՝ երեք մանկունք նկարուած են բոցերու մէջ, վրանին կ'իշխէ հրեշտակ մը կանանչ փետուրներով. թղ. 262ա «Աւրհնութիւն Մարիամու ածածնին: Մեծացուցէ անձն իմ» կան երկու լուսապսակ կանայք. թղ. 264բ «Աղօթք Մանասէի թգրին: Տր ամենակալ» կայ Մանասէ թագաւորը ծնրագիր. թղ. 267բ «Հաւատով խոս-

տովանիմ» քովը թերեւս ներսէսի Շնորհալուոյ պատկերն :—Նկարք՝ սկիզբը միայն հաս մը (թղ. 2ք), Դաւիթ նստած եւ ամպերու մէջէն հրեշտակ մը կ'երեւայ . գոյններն են կարմիր, կապոյտ եւ դեղին :—Ժամանակ՝ թերեւս ժՁ—Ժէ դար :—Գրիչ, Տեղի եւն՝ անյայտ :—Յիշատակագրութիւնք՝ չկան . այլ սկիզբն ի թղ. 1ք տակէ տակ գրուած է բոլորգրով՝ «Ածայտուր , Խազարոս , Կիրակոս , Սարգիս» :

Մատենան է Սաղմոսարան , գլուխներու եւ կանոնագլխոց բաժնուած : Կանոնագլխոց վերջը կան գիշերային ժամու աղօթք . իսկ գրքուկի վերջը թղ. 263ա «Աւրհնուի Զաքարիայի . հօրն Յովաննու : Աւրհնեալ Տր Ած Իլի որ յայց ել» . թղ. 267ա «Աղօթք Տն ներսէսի . Հայրապետին . ասացեալ : Հաւատով խոստովանիմ» :

7

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

Anc. fonds N° 6.—Ժէ—ԺԸ դա՞ր :

Թուղթք՝ 220 :—Մեծութիւն՝ 14,5×10, 4 :—Գրութիւն՝ միասին 11×6,6 :—Տողք՝ 17—19 :—Թերթք՝ սկիզբները միայն նշանակուած , մինչեւ կէսը . իւրաքանչիւրը 12 թուղթ :—Նիւթ՝ բամբակեայ ողորկ թուղթ :—Կազմ՝ փայտեայ կաշեպատ :—Մագաղաթեայ պահպանակ՝ չկայ :—Հանգամանք՝ ամէնէն վերջի թուղթն ինկած է , եւ՝ իբրեւ պահպանակ դրուած հասարակ թղթի մը վրայ բոլորգրով լրացուցած են պակասած քանի մը տողերն . իսկ թղ. 108 վերի ծայրէն կտրուած բայց նորոգուած է . այսպէս նաեւ սկիզբները թղթերն իրենց տեղերէն մաշած փրթած են թէեւ , բայց վերջէն նորոգուած : Ուղղագրութեան կողմէ նկատելի է «նայ , նորայ , նոցայ»ձեւերն . այսպէս եւ «Դօիթ», «ցօ», մինչդեռ կան «աւրէնք, խաւսել, աւր» եւն . կան նաեւ «եթեր, ընդերցօղ, քարարեցից» :—Գիր՝ նօտագիր :—Զարդագիրք՝ կարմիր եւ մութ կապոյտ, միայն «Շրանեալ է»ին սկզբնատուր թռչնապիր է :—Նորագիրք՝ կարմրաւ :—Սկզբնագիրք՝ կարմրաւ :—Նորանք՝ սկիզբը միայն ի թղթ. 2ա :—Կիսախորանք՝ կանոնագլխոց սկիզբները :—Ուղանցազարդք՝ ծաղիկներ եւ դրուաղներ :—Նկարք՝ ի թղ. 1ք Դաւիթ կ'աղօթէ ծնրաղիր դէպի արեգակը նայելով . խորաններու եւ լուսանցազարդերու համար գործածուած գոյները թէեւ կարմիրն ու կապոյտն են , բայց հոս կը տեսնուին նաեւ դեղինն ու կա նանչը :—Ժամանակ՝ թերեւս ժէ—ԺԸ դար :—Գրիչ՝ Սքրահամ երէց :—Ծաղկող եւ Տեղի՝ անյայտ : — Տէր՝ թերեւս գրիչն : — Յիշատակագրութիւնք՝ թղ. 114ա :

Մատենան է Սաղմոսարան , կանոնագլխոց բաժնուած . գլուխներու բաժանմունք չեն նշանակուած : Սովորական կերպով կանոնագլխոց վերջը

դրուած են գիշերային ժամու մաղթանք: Վերջը կան նախորդներուն նման «Երգ Մարիամու ածծնին: Մեծացուցէ», «Խոստովանութիւն Մանասէի թգօրին ։ Տր ամենակալ» եւ «Աղօթք Սրբոյն Ներսէսի Հայոց Հայրապետի ։ Հաւատով խոստովանիմ» ։

Յիշատակագրութիւնք: 1. Թղ. 114ա. «Ով ընդերցողք սաղմոսարանիս յիշեցէք գրողս Սղմսին զՏեո Աբրահամ երեցս մէկ հայր մեղայիւ յիշտալ լիջիք եւ դուք ի (Քրիստոս)է Այ մերոյ ամէն ։»

8

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

Suppl. N° 1.—ԺԸ դա՞ր ։

Թուղթք՝ 76 ։—Մեծութիւն՝ 14,7×9,6 ։—Գրութիւն՝ միասիւն 10,5×6,5 ։—Տողք՝ 17—19 ։—Թերթք՝ մինչեւ կէսը նշանակուած անկանոն կերպով ։—Նիւթ՝ հասարակ թուղթ ։—Կազմ՝ քարտէն կաշեպատ ։—Մազաղաթեայ պահպանակ՝ չկայ ։—Հանգամանք՝ բաւական մաքուր ։ քայց ԾԸ գլխէն սկսեալ կը պակսին մնացորդք ։ պակաս է նաեւ գլ. 2 ։—Գիր՝ նօտըգիր մօտ շեղագրի ։—Չարդագիրք եւ Խորոգիրք՝ չկան ։—Սկզբնագիրք՝ կարմրաւ ։ վերջերը պարսպ ձգուած սկզբնագրոց տեղերն ։—Խորանք ։ կիսախորանք ։ Լուսանցազարդք եւն՝ չկան ։—Ժամանակ՝ թերեւս ժԸ դար ։—Գրիչ ։ Տեղի եւն՝ անյայտ ։—Յիշատակագրութիւնք՝ չկան ։—Տեղեկութիւնք՝ Թղ. 76ա տպեալ թղթիկ մը փակցուած է այսպէս գըրուած. Ex Bibliotheca V. CL.Eusebii RENAUDOT quam Monasterio sancti Germani à Pratis legavit anno Domini 1720. »

Մատենան է Սաղմոսարան ։ որ ո՛չ կանոնադիւտոց բաժանում ունի եւ ոչ գլխոց ։ Մէջը գիշերային մաղթանք եւն չկան ։

9

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

Suppl. N° 2.—ԺԸ դա՞ր ։

Թուղթք՝ 114 ։—Մեծութիւն՝ 22, 4×17 ։—Գրութիւն՝ Թղ. 1 եռասիւն, իսկ միւսներն ամբողջ քառասիւն ։—Տողք՝ 27—38 ։—Թերթք՝ 5 ։ իւրաքանչիւրը 20—2½ ։ նշանակուած հայերէն եւ ասորերէն տառերով ։—Նիւթ՝ բարակ թուղթ ։—Կազմ՝ քարտէն կաշեպատ ։—Մազաղաթեայ պահպանակ՝ չկայ ։—Հանգամանք՝ շատ տեղ կարմիր թանաքով բառերուն արմատները դատուած եւ անոնց նշանակութիւններն ալ դրուած երբեմն լատիներէն ։ յունարէն ։ պարսկերէն ։ արաբերէն ու եբրայերէն տառերով ։ Թղ. 1բ կրկնութիւնն է Թղ. 1աին ։ Թղ. 114բ ասորական տառեր գրուած են իրենց թուական արժէքով հանդերձ ։—Գիր՝ նօտըգիր ։ քայց Թղ.

1ա միայն բոլորգիր է :—*Սորազիրք* եւ *Սկզբնագիրք*՝ սեւ :—*Չարդագիրք* , *Սորանք* եւն՝ չկան :—*Ժամանակ՝ թերեւս ԺԸ դար* :—*Գրիչ* , *Տեղի* եւ *Տէր՝ ան-
յայտ* , բայց *Մատենադարանի* ձեռագիր Յուցակին մէջ այս մասին գրուած է . «Le manuscrit a été probabl ement copié par Piques, docteur de Sorbonne, qui se proposait de s'en servir pour comparer les diverses versions orientales des Psaumes .»—*Յիշատակագրութիւնք՝ չկան* :

Մատենաս է Սարկոսարան , միայն գլուխներու բաժնուած , եւ այնպէս մը գրուած է որ իւրաքանչիւր բառ տող մը կը կազմէ . այսպէս՝ «*Երանեալ | է | այր | որ | ոչ | գնաց | ի | խորհուրդս . . .* » , որով գրչին մասնաւոր նպատակաւ պատրաստած ըլլալն յայտնի է : Նկատելի է որ գրիչն աւելի ուշագրութիւն դարձուցած է այն բառից վրայ որոնք քիչ շատ նմանութիւն ունին սեմական նոյնիմաստ բառերուն հետ , ինչպէս՝ «*բեր*» արբ . բիք , «*եկուլ*» = *երբ* . եւ *քաղդ* . ակիլ (որուն ապառնին՝ կ'ըլլայ իեկուլ) , «*ծիթենի*» = *երբ* . զսիք (եւ զսիքան) , «*ծիւն*» = *յն* . *փոն* եւն . որմէ կը հետեւի թէ գրիչը բաղդատական բառարան մը պատրաստելու նպատակն ունեցած է , ինչպէս կը տեսնուի նաեւ *ձեռագրի* թղթեայ պահպանակին վրայ գրուած սա վերնագրէն՝ *Vocabularium Armenicum* , բայց չէ ամբողջացած դժբաղդաբար , եւ տեղ տեղ ալ արաբ , եբրայեցի եւ լատին տառերով հայերէն բառերուն ընթերցմունքը գրուած են , ճշդիւ արտասանել կարենալու համար :

10

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Suppl. N° 3 .—*ՌՁԺԺ* = 1617 .

Թուղթք՝ 117 :—*Մեծութիւն՝* 20×19 :—*Գրութիւն՝* մինչև թղ . 65 երկսիւն 21×15 , իսկ անկէ անդին միասիւն 20 , 5×13 :—*Տողք՝* 32—34 , իսկ միասիւն գրուածները 27 :—*Թերթք՝* մինչև կէսը նշանակուած յոյժ անկատն :—*Նիւթ՝* հասարակ թուղթ :—*Կազմ՝* բարակ քարտէն կաշեպատ :—*Մագաղաթեայ* պահպանակ՝ չկայ :—*Հանդամանք՝* սկզբի քանի մը թղթերն աղտոտած եւ մաշած . շատ տեղ ալ թուղթեր կտրուած եւ հանուած : *Պարագ* են՝ թղ . 1 , 2բ , 3բ , 4ա , 61բ , 63ա , 67 , 81բ—101ա , 113բ , 117 : *Ուշագրութեան* արժանի է թէ ձեռագիրս տեղ տեղ կը տարբերի մեր Սաղմոսարանէն . զ . օ . ՝ Սղմ . Մ . «*Ողորմեա ինձ Ած ըստ մեծի ողորմութեան քուս . ըստ բազում դժութեան քում ջնջեա զանօրէնութիւնս իմ . . .* Լսելի արա ինձ զցնծութիւն եւ զուրախութիւն . եւ ցնծացեն ոսկերք իմ կարօտեալի .»—*Գիր՝ բոլորգիր* , բայց թղ . 80—81ա բոլորովին նօտագիր է միեւնոյն գրչէն :—*Չարդագիրք* , *Սորանք* եւն՝ չկան :—*Սորագիրք* եւ *Սկզբնագիրք*՝ կարմրաւ , բայց տեղ տեղ սեւով գրուած :—*Նկարք՝* երեք հատ կան , որ րնք լատիներէն գրքէ մը հանուած ու գրուած

են հոն , ինչպէս կը ցուցնեն պատկերաց վիմատիպ հանգամանքն եւ ա-
նոնց վրայի լատին գրութիւնքը Պատկերներն են՝ թղ. 4ր յետեան ծառ մը,
որուն տակը ծերունի մը պտուկած է . ճիւղերուն վրայ բացուած ծաղիկ-
ներուն մէջ մէկ մէկ թագաւոր նստած է մական ի ձեռին . իսկ գագաթի
ծաղիկին մէջ նստած է Տիրամայրն՝ Յիսուսը գրկած . պատկերին տակ Ե-
սայեայ ժ.Ա. գլ. 1 հմբ. էն լատիններէն վկայութիւն մը տպուած է . թղ .
64ր կը ներկայացնէ Քրիստոսի չարչարանքն եւ խաչելութիւնը , նոյն-
պէս լատին արձանագրութեամբք . թղ. 102ր Անտոն ճգնաւոր , դարձեալ
լատին արձանագրութեամբք . սակայն այտեղ գրիչն աւելցուցած է
հայերէն մեկնութիւններն ալ . զ. օ. «Այս է սբն Անդոն մեծ ճքնաւորն Քրի-
ստոսի ճքնաւորաց հայր» եւն — ժամանակ՝ ՌՁՃԺԷ (=1617) «Նովեմբեր
ամսին . Ը. » — Գրիչ՝ նախ Եղբայր Աւգոստինոս քահանայ , ապա՝ Լիմաս
արեղայ , Եղբայր Մատթիա Մուրաքայ եւ Եղբայր Անտոն Նազարոս
Ապրակունեցի , — Տեղի՝ մեծագոյն մասն «ի մէջ նաւի» , մաս մը ի Պարիս,
եւ մաս մըն ալ թերեւս ի Քոնս — Տէր՝ հաւանականաբար յիշեալ գրիչ-
ներն — Յիշատակագրութիւնք՝ թղ. 3ա, 37ր, 55ր, 68ա, 80ա եւ 102ա (Տե-
ղեկութիւնք. — թղ. 2ա լատիններէն գրուած է թէ մատեանս կը պտուկա-
նէր Պարիսի Saint-Honoré փողոցի Դոմինիկեան կրօնաւորաց, եւ թէ նուի-
րեց զայն Քոնսյ վանքին վանահայրն Մատթիա Մուրաքայ՝ Պարիսի
ս. Կուսին Աւետման վանքին , ի թուին 1646) :

Մատեանս է 1⁰ Աաղևոսարան, որ պատրաստուած է մասնաւորապէս
հայ դոմինիկեանց համար, տեղ տեղ բաժնուած օրերու եւ ժամերու , կը-
ցորդներով հանդերձ . կան նաեւ Մանասէի , Զաքարիայ , Երից մանկանց
եւ Սիմէոնի ծերունւոյն աղօթքներն 2⁰ Պասարագանատոյց , որ կը պարու-
նակէ՝

ա. թղ. 56ա . «Պարզ սբ Միքաէլ հրեշկպտ(ին) ժամամուտ : Տիրողդ
երկնից Տր առաքեա գհրեշտակ քո բարի առաջի մեր . » :

բ. թղ. 56բ . «Պարզ սբ Գաբրիէլ հրշակպտին ժամամուտ Իբրեւ յաղօթս
կայի եւ տարածէի զմաղթանս իմ» :

գ. թղ. 57բ . «Պաշտօն պտրգի սրբոյն Ռաֆայէլի հշկպլին ժամամուտ :
Եղիցի անուն Տն օհնլ յաւիտեան վս զի առաքեցաւ» :

դ . թղ . 58ա . «Պաշտօն պտրգի երանուհի Կատարինէ կոյսին ժամամ :
Ուրախ եղիցուք »

ե. թղ . 59ա . «Պաշտօն պտրգի երանելոյն Վիսէնիոսի խոստովանողին
ժամամուտ : Ի մէջ եկեղեցո երաց զբերան» :

զ. թղ. 60բ . «Ժամամուտ սրբոյն Անդոնիոսի Յլօրէնցիոյ Արքեպիսկո-
պոսին . ի կարքէն քարողողաց Կացոյց նմայ Տէր կտակ խաղաղութեան »

ե. թղ . 62ա . «Պաշտօն պտրգի իւր կանօնօքն յամ օր սկսանի : Քհնյն
երթայ առաջի սրբոյ սեղանոյն խաչակնքէ ասելով : Քհնյն : խոստովան

եղերուք . . . : Պիտէ գալիւրն : Ձի յետն է սպորմութի նր : ԳՅ . Խոստովանիմ
առ : Դպ . Ողորմեացէ » :

3) Ինկնակենսագրութիան Աւգոստինոս քահանային , թղ . 68ա—
79բ . « Այս են վարք ֆրայ Աւգոստինոս քահանային , լուիցէք ես անարժան
ֆր . . եւ իւր գլուխ թգուրթի է » Այս եւ յաջորդէն ամբողջութեամբ տես
հանդիսիս ուրիշ բաժնին մէջ :

4) Իեսպանոքիան Անտոն Նաղարոս քահանային . թղ 80ա—81ա . « Արդ ես
ֆր . Անթոնիօ Նաղարոս ազգու հայ . . աստի Ած աղջնդի Մարգիլիայ »

5) Գիրի Խուսառիվան լքեան թղ 102ա . — 111ա . « Խրատք վս խոս
տովութե եւ վս խոստովն յօշն . . . չուգէ որ փախչի ի մեղացն »

6) Պասուկիան զիսեյիֆ կրօնական գիպաց . թղ . 111բ — 112բ .
« Աննայ . Գ . այր էստ մի կնի զ Բիոյ նախ գՅտվակիմ . . . Բարնարաս ի
Կիպրոս ի Սալամինոյ քաղաքն այրեցաւ հրով »

7) Ալոքի , թարգմանութիւն լատիներէնէ . թղ . 112բ — 113ա . « Հան
գիստ յաւիտենից պարգևեայ նց . Տբ . եւ լոյսն . . . կանխաւ խոստացաւ
Աբրայամու եւ զաւակի նր »

Ե ի շ ա տ ա կ ա գ Ր ու թ իւ ն ք : 1 . թղ . 55բ . գլխաւոր յիշատակարան .
« Ձորեքիբպեան աթու յօրինեալ . ի լոյսեղէն դասոյցն գովեալ . շերո
քէից վնահպուն գտեալ . զիերթէսն զարմացուցեալ . ամէնօրհնեալ մայր
անհօրանացեալ . Աստուածածին փառօք զարդարեալ . բարէխօսեա որդոյդ
միածնի . ի փրկութիւն մեր իքէն ծնեալ . աղաչանօք աւետիօք ծնեալ .
Կարապետին մեծին վկայեալ . նախածաղիկ արեամբ կարմրացեալ . Ըստե
փանոսի նախավկանեալ . եւ երջանիկ հօրն մերո սրբոյն Դօմինիկոսի
քարոզեալ . եւ ամենայն սրբոց վկանեալ . մարտիրոսաց սրբոցն գովեալ .
մեզ թողութիւն մեղաց պարգևեալ . անմահ կենացն արժանաւորեալ .
ամէն . — Գրեցաւ երգ Սաղմոսարանացս ամի մարդեղութեան Տն մերոյ
Յի Քի . Ռ . Ձ . Ճ . Է . Նօվեմբեր ամսին . Ը . ի ձեռաց անպիտան մեղսամակարթ
եւ թարմատար գրչի . Պրայ Ազոսիլնոս փանկայի . աղաչեմ յիշել վասն
տիրոյն Քի գիտ զիտ (իրկնուած) զամնարժանս . եւ զմտոք իմ եւ դուք որ
յիշէք եւ լիարեբան ողորմի ասէք . ինքն որ տոտոն է ի ատրոս պարգե
ւոց մեզ եւ մեզ մեղաւորացս ողորմացի Աստուածն ամենայնի եւ նմայ
փառք յաւիտեանս ամէն . մի լինիք մեղադիր մեղաւորիս . ի կողմենէ
ողօջանաց ի մէջ նաւի գրեցոք տղարութեամբ »

2 . թղ . 37բ . նոյն ձեռքէ ստորին լուսանցից վրայ « Ետ ֆրայ » ան
կատար , եւ « Թինչեա . այս (տեղ) ի մէջ գտմին (= ետեւի) գրեցաւ »

3 . թղ . 68ա . « Փառք . . . Այս են վարք ֆրայ Աւգոստինոս քահանա
յին » եւն . զոր ամբողջութեամբ հրատարակեցինք տոանձինն :

4 . թղ . 102ա . « Եւ այս գիրքս խոստովանութեան զոր արարեալ է ի
ֆրանկ վարդապետաց եւ ես մեղաւոր լիմ : ս հալուցայս ի աստիճան սրբ
քուհի Աստուածածնի եկեղեցոյն Մատն Կարմեղո զայս թարգմանեցի

ի լեզուս հայոց ամի մարդեղութեան Տն մերոյ Յի Գի . ՌոժԹ . Ի թվա-
կանութեան Հայոց ՌԿԸ ով կարդացողք եւ օրինակողք յիշեցէք ի մաք-
րափայլ աղօթս ձեր . եւ Ած ողորմի սասցէք . 'ու Ած ձեզ ողորմեսցի ի
միւսանդամ գալստեանն ամէն :

5 . թղ . 3ա . «Fra Mattia Moracca Armeno Dominicano prior di Carna.
Փրայ Մաթատիայ Մուրաքայ մեծաւոր Քհննոյ վանքին Հայաստանոյ :—
Յիշեցէք ի Տէր . Vtraqu lingua manu propria die. 16. Aprili 1646 .»

6 . թղ . 80ա . «Արդ ես Փր . Անթօնիօ Նաղարօս ազգաւ հայ» եւն , արդէն
հրատարակեցինք ամբողջութեամբ վերի թիւ 3ին հետ միասին :

Կ . Յ . Բ .

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ա Ռ Ի Ե Յ Ա Ի

Մ Ո Յ Կ Ա Ի Ա Յ Ի Լ Ա Ջ Ա Ր Ե Ա Ն Յ Ճ Ե Մ Ա Ր Ա Ն Ի Ա Բ Ե Տ Ա Ր Ա Ն Ե

Ընդարձակ յառաջաբանով եւ լուսատիպ

Գինն է՝ 20 ռբլ . = 60 զր .

Դիմել՝ Լազարեանց ճեմարանի Տեսչութեան

Ի Մ Ո Յ Կ Ա Ի Ա

Հ . Ս Ո Ւ Ք Ի Ա Ս Վ . Է Փ Ր Ի Կ Ե Ա Ն Ի

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Ջ Ա Ր Դ Բ Ն Ա Շ Խ Ա Ր Հ Ի Կ Բ Ս Ա Ր Ա Ն Ի Ն

Առաջին քսանթերթեան պրակը լոյս տեսած է
ճոխ եւ հետաքրքրական պարունակութեամբ

Գինն է՝ զր . 2, 50 = 1 ռբ . = 50 սենթ

Դիմել՝ Վենետիկ , Ս . Ղազար .